



Emilia



Sph 43

24 (12) $\zeta \theta \eta \delta b w R b \rho b$

1857

የኢትዮ-ካናዳደሪያ

Դաշտավանք իշխանութեանց Արքույն զի՞նակը։
ԳԵՂԻՐ. ԱՐԵՒՄԱՔԵ։

ԱՐԴՅՈՒՆ. Հեղիսաւորի լրերը. Վայել այլու^թ
ՍՊԸՆԻՌ. Կոր պաշտոնակայք:

ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐՔ ԽԱՅԲԱՐԴԻ ՇՐՋԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՕՍՄԱՆԵՑՆ ԹԵՐԹԻՒԹԻՒՆ. Պաշտօնեց փոփոխավեճը
իրականացնելու մեջ:

ՎԻՃԱԳԱՅԻ ՀԱ ՀՕԽՏԱՐԱՐԵԼԻ

Դանութիւնները իշխանութեանց խնդրութե պիտուիք :

Ո՞ւստի և կողմանիցներուն ևաշի եւ պո-
գրեցի մեջ իրենց գործքին յաջողութեան վայ-
ցնութեան առ կատարած եւ գաղղական լուս-
գիրներուն ուստի ևնեան տէրութիւնն իրեւ կանդ-
ուած ըմբնցած հրատարակած ժամանակն , եւ-
րոպական տէրութեանց մէկ մասին զահիճներուն
մեջ միութեան նկատմակի մէծ փոփոխութիւն մը
կը նշանաբար , որն որ մօտելր բաշրովին երեւան
պիտոր երեւ : Խշանութեանց մեջ տիրած յեղա-
փոփոխական հոգին և միութեան կողմանիցներուն
բանած արտաքրյ կարգի ընթացքը , տէրութեանց
անոնց բուն դիտման վայ յայտնի գաղափոր մը
տուա եւ ու միութեան ունենալու վաստակար
հետեւութիւններն յայտնի ցուցուց : Աս փոփո-
խութեան մէկ պատճառն ալ անշաշու օսմանեան
կատաքարութեան վերօնի շըշբարականն եղած
է , որով Դուսն իր իրաւունքները կը ցուցնէ ,
ոչոյ միանդամնին կը պիտինի որ երկու իշխանու-
թեանը իրենց ներքին կատաքարութեան կերպովը
կրարու չետ միանան : Բրուսիս գրեթէ յայտնի
բարձրագոյն գրան առաջորհութիւնն ընդունած
է , իսկ Առուստատան՝ իր լրադրասը ձեռքովն իր
մինչեւ հիմայ բռնած գիրքէն պատուի եւ քա-
շուելու համայ մը կը պատրաստէ : Թէպէս եւ
հիմակուընէ աս փոփոխութեան ունենալու հիմ-
անեւութիւնը չիկնասիր յայտնի իմացուիլ , առկայն
որչափ որ նշանները կը ցուցընեն Խշանութեանց
ինքիրը : Հիմայ նոր ասպարեզի մը մեջ մօտած է
որն որ անտարակցոյ նաև ուրիշ եւրագական իրը-
ւոց վայ աղեկ ազդեցութիւն մը պիտօք ընէ :

፭፻፷፯

ՓԵՐԵԶ, 21 Հակոբ. Գիշի: Ամսոյն 18թվ դպրեց
բական ընտառիքը մայրաբազուքէն ճամփոց եղած
Գոնդիքն Երժայու, ուր մինչեւ աշխեմիքի 10
պիտի մնայ: Ապսսեր Մարսիլիա եւ Ալմերի ընեն.
Եւ ճամփորդութիւնը ծափքի խնայութեան պատ-
ճառուած եւս մնայ, որովհետեւ Հինոց կուտավորու-
թիւնը բաւական սուսի շունի ան շինուածեալուան
ծախսելու: Որոնց շինուաթիւնն ի հարկէ կայսեր
Ներկայութեան ժամանակ Մարսիլիացիք եւ Շ. Հ.
Շ. Ռեյցիք իրան պիտի մնագրեն:

— Աս օրերս պաշտօնեցք քանի մ'անդամ
կայսեր զահերիցութեամբը խորհուրդ ըստն, ու
ըստ զվարուր նիւթը ելեւմատըն ու գաւառաց
կառավարութիւնը կարգի զնել էր:

— Կառավարութիւնը զմնադան քայլարարու-
թիւնիւրավ հրատարակեց թէ Վազգինա ամենեւթիւ
Սուրբու իշխանը Վանուրեան իշխանութեանը
գահը հսնելու ջանք ըսներ, ոյլ առ բանիս նկատ-
մանք է ելլիքին ժողովագեան որպեսն կը սպառ-

ԱՐԴՅՈՒՆԱ

1. ԱՅՏԱՐ, 17 Հակուեմբերի: Երեկ իրիկուն թու
դու չին հաս հասաւ, եւ աստից քաղաք մտնելու
Ա-ինաւրբի պալասը զնաց: — Աս օքերո շատ նաև եր
զարրով լեցուած գեղի ի Հնդկաստան ճամբայ ելան
սահայն վերջին մըրիիներն առնեցմ մէկքանին
կնասեցին եւ նորէն եա դուռնորու ստիպեցին:

Հեղիստանէն ամսոյ 133ին Արք. Լիւան Հընդ-
կաստանի պաշտօնաբունն հասած պաշտօնական
լրերը յիշելու արժանի նոր գեղգը մը չեն րու-
ժանուակիր, այլ տաշին լրերուն կրկնութիւն մը դր-
են: Գեռ Տեղէի իր առաջին վիճակին մէջ մա-
ցած է, միայն կը լուսի թէ քաղցրին մահմեականու-
թ շնորիկ զրաց մէջ երկպատկանիւն մ'ին-
կած է: Համբուգ զօրսակիուր գեռ դաւնդուր կը
կինայ եւ, իր զրաց նուազութիւնը թող չխուզ-
որ Լուգնով պաշտմանէ ալպուլու երթաց: ..
Առոր հակառակ առանձնութիւնաց նաևսկներն ի-
րաց վիճակը շատ գեշ կը նկարագրեն: Ապրս-
տամբութիւնը չէ թէ միոցն զրաց մէջ աւելի
եւս կը տարածուի, այլ նաև ժողովզեան մէջ
ալ սկսած է տարածուիլ: Ցեղինի թագաւորը
կը լուղթ մը, իր երկու օրդենը՝ որոնցու մէկ

զարավարութիւն ընեն : Վայքայրգդիմելէն մէկն որև
որ դաշտի գործքն մը համար Մատրաս եկած էր ,
կոյցաւառածց ու զայնուստիկնաւ թիւնէն իմացուելու
եւ դառնալ եւ քանի մը հազոր առաստամբ ժողովն-
լով Առանտիսոր մէծ քաղքին տիրեց : Իր յանուն
Ցելէնի թագաւորին հրատարակած մէկ յայտու-
րաբութեամբը շատ մորդիկ իր զրօշն առկ ժող-
գուեցն եւ զարց թիւը 16000ի հասաւ : Եսկէ
Նարեն անմիջակէս քաղաքական կառավարութիւն
մը հաստատեց , եւ Անդղեացւոց զեռ չուղվաճ
հարկերն սկսաւ եպիմիւ : Ես անակենալ թշնա-
մին Կայլամագի կառավարութիւնը շատ խոռվեց-
զունազան տեղի երթալու որոշուած անգղիքացի
զարքերը հրաման ընդունեցան որ անգերին կե-
նան : Երկրորդ արքայորդին Ամափիորի զայլերուն
զլրէին կեցաւ . որոնց թիւը 8—10,000ի չափ է :
Առաստամբք Անստիսից թագաւորն ամեռւն վար
ասին եւ անոր տեղն առ արքայորդին թագաւոր
հրատարակեցին : Եսկէ Նարը Մոլ եւ Բնաուր
քաղաքներն եւ Կմալիսիրի ուրիշ զիւնուրակնե
տեղերն ամբացացին : Ես հոգմերէն շատ քիշ լուր
Կընդրուենիր , վասն զի զանազան ցւզեր համեմելոց
գրաւած են :

Ապարասէն գրուած ուրիշ նամակ մը կըսէ
մէ նցն քաղըթն Եւրոպացիք մէ անձկութեան
ու վախի մէջ են: Թղթատարին ելլելու իրիկունք
քաղըթն կառավարը լուր տուած էր որ Վելլորի
մէջ ապատամբութիւն մը ծագելու վրայ է, և
անժիջապէս զունգ մը զօրք եւ մնականմնել նցն
ու դու իրկուեցան: Ինսբրուքի գորաց ապատամբու-
թիւնն որն որ խնկքան պղտիկ բան մը կը հա-
մարուեր, Հիմայ մէն վախ կը պատճանէ: Ճա-
զնիքն միոցն մէկ բաժինը ապատամբութէ ու առ-
ը բանայու սկիզբ եղաւ, բայց քանի մ'օր եաբը
ամբազչ զունդն առոր որինակին հետեւեցան:
Խարենս գնդապեառ Պունկայի գնդայի մ'առուց
վրայ գնաց եւ ուկից զարնել, բայց իւ զօրքն ի-
րինց ազգակցաց հնու զարնուիլ յանձն շանե-
լով՝ սահպաւեցաւ եւ քաշուիլ: Պունկայի գնդե-
րէն ալ շատ զօրք առ ապատամբաց հետ մրացն
և զննուիք առելի եւ զարացւցին:

Տեղի է ունեցած լրերան սպայելով, Աւագտեմբերի
սկիզբը Հնդկացից հնի կեցող զօրոց թիւ-ը
9700ի կը հասնի որոնց 1600 անդղացի եւ մաս-
ցածն չաւատարիմ մասցու Հնդկիկ են: Աերօնի
օրերս քաղաքին ուստեւը հնաց նոր մարտկոցներ:

կանգնուեցան: — Կրիելէ առն առթի մշ յայ-
սնի կը տնանոք որ ապօտամի: Հոդիաց միայն ա-
ղեկ առաջնորդ մը կը պահիք. Հասպահ զարդ
շուր աղեկ եւ քաջաթեամբ կը պատերազմին եւ
աղեկ ալ կը դիմանան, առիցին իբենց պատե-
րազմինը կարդաւորող մը շունչնալով՝ ի վախ-
ճանի կրօսում եւ քաշուելու կը ստիպուին:

Անգղիսկուն հառավարութենան մինչեւ Հիմոց
ձեռք ինկած տպառամբաց զեմ գործածած խիստ
միջոցները՝ փոքրանակ Հերկոց վախ պատճառ ելու
զանանք տեսք եւ ու ապառամբութենան կը զրդան։
աս պատճառու Լօրու Դեմնիկ մասնաւոր գործառ
կու մը խրկեց եւ զըրտովեասց յանձնեց որ տու-
կե և առքը ձեռք ինկողներուն հետ գթութեամբ
վարուին, եւ զանանք կախեց գոզը լիցընեն։ Առ
նոր կարգադրութիւնը զօրաց եւ նցյու իսկ եւրո-
պացի քաղաքացւոց մէջ աշանութիւն պատճառ
անց, որունք կ'ուղին որ իրենց ազգակիցներան
մահուան վակէն առնուի։

— Տեսնե՞մ ամուռ լըագրին մէկ թէլլմակիցը Կալ-
կադային կը զրէ: Հոստեզաց Եւրոպացի զօքքերն
ու քանի մը տեղ իրենց զնուորական հրահան-
ուը բորբոքվին հոնալով՝ ապահովածքաց պէս ան-
կարգ ընթացք մը սկսան բռնել, և շատ սնդը-
մութեան գործքեր կոտարեցին: Ճիշտորի մէջ
Արքայ թագաւորական գունդը Կիշլը տան
հաւաքարին: Հնդկաց վրայ յարձակելով՝ անհաց-
մէ 11 հոգի սպաննեց, Նոյնպէս երկու կանացք
ալ իրենց անկողման մէջ անողորո՞ւ մահամբ
տուաննեցան: Ան գէրախտանելուն աղաղակին՝ ո-
րով բանն իմացուեցաւ, որիի շատերուն կենակն
ազատեց: Տելէի առջեւ Ֆրանցիոզ Ավլորի զա-
րապեան ոլ կը ծանուցանէ թէ իր զնուորները
շատ անմեղ Շնդիկներ սպաննեած են: Մօվի մէջ
Եւրոպացի թնդանութեամբ զրաց մէկ բաժինը
տեղուցն արկզը կողապտեց և. ուրիշ շատ անկար-
գութիւններ ըրաւ: Աինչեւ որ, կըսէ նցն թլու-
թակիցն, առ անկարգութեանց պատճառներն ա-
ղէկ պատիւ մը շընդունին, չարեաց առջեւը շի-
կընար առնուիլ:

ԱՊԱՆԻՑ

Վրեւութ, 16 Հակոբի մի երի։ Արմենոց ծօվապետը
որ պաշտօնէից գահէերեց եւ պատերազմի պաշտօնեցաց անուննեցա։ Աիս պաշտօններն ամեն մէկ պաշտօնաբանին առենադպրիները ովհուոր վարչեն մինչեւ որ նոր պաշտօնեցաք անուանուին։ —
Սպանիցի Փարիզ Հասան լուերը միաբան կը Հասանուան թէ բայց երկիրը զբգութեան մէջ և նոր խովութիւն մ'երեւու մէծ փախ կայ։

ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Արագած 11ին Աղքաստեղը կոյսոր բոլոր կա-
մերական ընտանեաց հետ և ապշտութեա Համբայ և
լաւ Առաջինի վրայէն Քիեզ երթաւու:

— Երբեմ զործաց պաշտոնեան շրջաբերական
թղթով մը Թուադ ընտիւներէն կը խնդրէ որ
Խարբի և ուրիշ հարացյին գաւառաց անանկա-
ցած ժողովրդին ստակած սպառմիւն ընեն :
Անտառապյէն, Խրատքորիացյէն, Կերչէն ո. Պա-
լագրաւայէն դատ, Կըսէ շրջաբերականը, 100 զեկ
պատերազմի ժամանակն աւերակ գարձած են,
և մեւպես կայսրը իր կողմանէ $1\frac{1}{2}$ միլիոն ար-
ծած բուպի տուա. եւ շատ առանձնական մար-
զիկ առատ սպառմիւններ ըստն, օսկայն խել-
չութիւնը դեռ շատ մեծ է :

ՕՍՄԱՆԻ ՏԵՐՐԻՑՈՒՆ

— Այն քաղաքներում ամեցա նիս կը զբեն։ Առողջ
տեղերէն խնայու որ բարձրաց ըն դռուր Առ-

կորիստես իշխանին մերը ին ընարութեանց և ա-
մանակ բանած ընթացքին լուզ շատ տժգոհու-
թիւն կը չուցընէ, թէ եղէտ և տնօր պյառփիսի ըն-
թացք բանելուն բան պատճառն իմացած է: Իշ-
խանին, պյառփիսի հողմանէ մը՝ որ կիրայ գիւրա-
մակարեւութիւ, մէն նարապատիւթեալք ծանուցուած
է որ եթէ միաբնադր, դէմ չընէ, կրնայ նիդն

իշխանութեանց թագին յոյս ունենալ։ Աս ներ-
կու թիւնն յաջող ելք ունեցաւ։ Աը կարծուի որ
բարձրադաշտ գուու պանդիսի ճամփաց մը պիտօք
դործածէ որ Վահորիսէն իր պաշտօնէն կրաժա-
րելու ստիպուի։

— Ընդու 11ին Պուգընչի մէջ Ալաբիսից
առեանը մած հանդիսիր. բայտեցաւ, որուն գահ-
երէց ընթառւեցու քաղքին Անորապօքար:

Նզին խոկ ըուրն ոգբիշ երկիրներու զըմն պահապ
անմասն էր որ զանիկայ խմելու ընդգիմութիւն
մ'ունեցանք: Աւելէտ եւ մեր մասեն անցնող հետ
զեղասին ջուրը սաստիկ տրագութեամբ կը սո-
հեր կ'երթար, սակայն ամենեւին ան վճիռ կ'եր,
պարանք ու թափանցկութիւնը չընէր, ոյզ առելի
արարայի խեժի լուծուածքի կը նմանէր, եւ զա-
նալուն կ'զնելով կը փայլէր: Աս երեւոյթն իմ
առ կ'զացըն վրաց տեսած զարմունալիքներուն չըս-
թայի առաջն օրակը կը կարմէ:

Երեք ժամ՝ շրբութեակ քայելավ՝ Պոռ-Ա իդին
զելով համանգ. ճամփան շատ անհարթ եւ անշահ-
պիստ էր, ցեղապետին սպասարդներն որոնք իսկ-
պան միայն նաև ակներուն մէջ գանուող անձինքն
էին, երթարավ ասդիեն անդինքն եկաղ նոր վայ-
րենինքն իրով կ'առ ելոցին: Ըստ բանս յատաշպար-
հարդադրուած կ'երեւար, անոր համար ալ մոտ
շատ կասկած պատճառեց: Իստ գառնալու ժամա-
նոին սկսած էր, ուսափ աեսանգ որ մեր ասրա-
հովաթեան համար ուրիշ քրչոց շենց բայց ինքը
վայրենեալոց վայց կապարեալ վրաստութիւն յառ-
ցընել: Ի վերոյ ոյսը ամենայնի տեղացոց վայ-
մեծ մուգրութիւն մը սկսակը լնել եւ ամենենին
իրարմէ շրաբնուեցանք:

Ձորի մը մէջ շնուռած գեղ մը հասնելով
որուն բնակարտները կես մը ճիշդիք եւ միքմէ
շնուռած, կես մ'այ ձորին ժպուերուն մէջ փո-
րառած էին, ամէն բանե յաւառչ միւ մտադրու-
թիւնը զբաւեցին մեզի բօշորութին անձանոթ ըն-
տանի անառուներին։ Ասոնց ամենէն մեծերն իրենց
պատճի նման ցոկավը մեր ընտանի խոզը քիչ մը
կը յիշեցնէին, բայց թաւ պօշ եւ երկայն ու
բարակ՝ այծեամի նման առուընը անչին եւ շա-
դժուարաւ կը քալիին։ Կահե շատ ընտանի հաւե-
զէն ալ տեսանիք, որոնց մէջ զանազան ընտանե-
ցած ծովական թաշուններ ալ կը զտնաւէին
և զդույն բնակչաց գիտաւոր կերակուրի աս ան-
սուններէն զատ առաջ ձուկ ու կրիայ էր։ Հօն-
նեւ, մեծամեծ աձեր կը զտնուէին բայց թու-
նաւոր շէին։

Ճաղղղլութեան անհամար բազմութիւն մը ստորիէ աղաղակներով մեր պիտոցն էլքա, որոնք առհասարակ մերկ էին. մորթէ զգեստը միայն անհարդիկն հաջած էին, որոնց նաև այնեւըսն մեջ առաջին անգամ ծանօթութիւն ունեցաւը. նաև միայն առողջ զէնք կը կրէին. կանոյքն առհասարակ մեծահասուկ, վայրը էւս կաղմանքրով և զ էր էին. միայն իրենց, խնդիրն անեւ. արանց շրմութիւրը շատ հասաւ և ուռած էին, պյուրէոր նաև երծազոն ժամանակնին ակրանին չէին երիւոր: Արանց մեջ մորթապղտուներն աւելի պատիւ և ուրիշներուն քրայ իշխանութիւն մ' անեին, հասարակ ժողովուրդը մեծարանօք իրենց կը մօտենար և. միշտ իրենց Վայրու պոտոս անունը կը տար: "Կան միայն առ վաճառուները մորթուն չինուած տնտեսութեան մէջ ևս սնաեկին:

Պատուի աշխարհ անակը գեղին մէջուն էր, միա
տնակիներէն աւելի ընդպարձակութիւն տներ եւ
անսնցման աղէկ շնորհած էր: Յարկը չըսու մէծանե
սեւ մորթեր կը ծածկէին, որոնք փայտու սեպերով
իրարու հետ մրացած էին: գետինը չըր տերեւ
տարածուած էր, որն որ գորդի տեղ կը ծառայէր:
Մէկ շանդիսութիւնու առ անակին մէջ տարուե-
ցանք, ուր այնչափ վզրպենիք ճանան, որշափ որ տե-
ղը կինար առանիլ: Պու-Ա-իդ տերեւնելուն վրա
նստաւ և մեփի աւ նշան ըրաւ որ նոյնն ընելու
իրեն համբը կոսուարեցնաք. բայց նոյն ժոմանակը
մեր գիրքը չէ թէ միայն անշնդիսու այլ նաև. շատ
ժամանակ առ էր: Մենց միայն ասսուերիօս հրդի

Աս երկրին մէջ զօրն որ տուովին մեղմէ յառաջ երբեք չերձակ մարդու ուղը կոխած չեր ամէն մէկ քայլն առած առևննիս կը համուլուենք որ երկրին միւս մասերէն ըոլորտին տարրեր տեղ մը կը գտնուինք : Օսաւերն ոչ ուղը երկիրներան ոչ ցուրտ զաւառներու է, ոչ ոչ բարեխտան կայլ մերու ծառերուն նմանութիւն ունեին . ժայռեւ ըռուն ձեւն ու զանց ու անց ըոլորտին տարրեր եր

կրցածիք ուսնական ըլլալէն ազատել։ Մենք վիճը
միշտ մշտելիս կը բռնէինք և որոշած էնք որ
թշնամիան շարժամիշ մը տեսնենու պէս զինքը
զարնենք սպանենք։

Բայց մեր կասկածն առենեւին հիմ մը չուներ.
մզի դեմ եւ ոչ փոքք թշնամսկան ցոյց մ'ե-
զաւ. Թիոյն մեզի մօտ կասարուած զազրայի կո-
չումք մը զմեղ շատ խռովոց ու զանեցոց. վասն
չի կըզեցիր ևն ախորժակով նոր մորթուած ա-
նառայ մը փարստիքը կըլցին եւ զմեղ որ հրահ-
րցին օր նշյն կոշունքին մասնակից ըլլընկը : Հա-
զի. մեռ գժուարաթեամբ աս գարշչի կերակրեն
խորոշ եղանկ հրաժարիլ : Ասկէ եսքը կզգեցիք
մզի հիմ կըլլուն Եղեգոք նաւակութիւն մ'օրին
ու բառապահն մեր նաև առաս հսկուցին ու կրայ-
քերել :

Ա պարենինն ին իր նուն բառը բանեցին, և ի-
րենց թերած թարմ պաշարն, ինչպէս նաև կղզւցն
վայ բուսած առաջ թրժնջուկն ու դգալուկն
մը հի անգ նաւատիներուն եւ մանաւանդ լին-
դագարութիւն ունեցազներուն շատ օպուտ ըստն
և զանոնք բոլըրումն առողջացուցն։ Խոկէ և սովոր
նաև առաջ դաշնարսի լցուցինք եւ ճամքոց եւ
ընըլու պատրաստու կանք։ միանգամցն դուռ և ի-
գին հետ մասնաւոր գաշինք մը դրինք։ Որոցին
տես մը կղզւցն և զիրքը նաև արկած ատենը, տե-
սակ մը ոսարեկ սասարկ առաւութիւն տեսած ենինք
որն որ ցենաստան ու Հեծկուստան ազնիւ իերա-
կոց կարգն է և շատ սուլզ կը ծախսի, նաև ա-
սեան ուղեց իր մարդիկներէն երեք հոգի կղզւցն
վայ թողուլ որ աս ոսարեններէն որսան եւ կա-
րասներու մէջ աղեն, իսկ մենք նոյն միջոցին մը
ճամբարն յառաջ պիտո՞ր տանենինք։ Դու և իդ հօն
մացողներուն ապրուսով պիտո՞ր հոգար և ասոր
դիմաց մէղած ապակին ուլունք, միրսա, դանակ
տապար եւ տրիչ առաջ նման բաներ պիտո՞ր
ընդուներ, ցեղապետն առ առաջարկութիւնը սիր
քով յանձն առաւ։

Վեր թող տալու մարդիկներուն ընսկութեան
և անմաց ընելոյ զգութութեան համար շենք մը
պատրաստել ուղելով՝ ծովուն մօս տեղ մ'ըն-
տրեցինք ուր առատ ջուր եւ փայտ կը գտնուէր
եւ շուա մը զործքի ձեռք զարկինք : Քիւ ժամա-
նակուան մէջ ահազին եառերու բարձրութիւն մը
կորուեցաւ, ու շենքն սկսաւ բարձրանալ, որու
փայ վայրեւնիներն ապշեցան : Եմայն վերջերն ար-
դէն մեր զործքը գլուխ հանուն էինք եւ կրնայինք
շամբայ ելլեւ, եթէ դու - Այդ զմեզ չստիպէ-
որ մէկ անգամ մ'ալ, ինչպէս որ խռապացած էինք
իր զեղին պցցելութիւն ընենք և. Հրաժարակա-
ռոշընդ տանիք : Եթ խնդիրը մերին շուղեցինք
մանաւանդ որ իրեն մինչեւ նցյ ժամանակը մեզ
ցուցուցած մարդուիրութիւնն ու բարեկամու-
թիւնը կը պահանջէր որ աս վերջին կարգն ար-
կատարենք . տեղացոյ փայ կասկած ունենա-
յու ամենեւեն պատճառ մը չունեինք, որովհետեւ
մեղմ երրեք բան մը գողցած շենք, թեկուտ ե-
մեր առած պարզեւներն արտաքը կարգի ուրա-
խութեամբ մ'ընդունելինն կը ցացցնէր որ մե-
ռնեցած բաներն իրենց ասջեւը մէծ յարգ ու-
նէր : Ի միայն պարզ ամենայնի աս սկրյ ցպարե-
ն, ընտանաւթիւնը մեզ գէմ լարուած զարդն
մըն եր զորն որ փայրենիք զմեզ բոլորովն ոչըն-
չոցընելու համար պատրաստուն էին, և շոտ շա-
խմացանք որ աս կզշեցիներն որոնց փայ այնպէ-
աղէկ զալափար ունեցած էինք, տիմարաբբար-
իւ առինառուու տեղ մոն էին :

Գիտութիւն առաջին սրբ մեր այցելութիւն
ընելու համար նախորդ ելամբը Թէկուտ եւ, ինչ
պէտ շատ անգամ ըստ, ամենեւին կատկածելու ա
ռիթ չունենիք, և վերոց պար ամենայնի անձ
զգուշութեան միջոցներն ի դորձ զրինք։ Ան
հայի մեր նաւուն մէջ մնացին եւ, հրաման ընդ
ունեցան բալոր մեր հետաւորութիւնն առանձնակ
ծածկին վրոց մնալ եւ փայրենիսերուն ամենեւ, և
նաւուն մատենալու թող շտալ թնդանօթներ
կրկն յեցուեցան։ Արդիշատե, Նաւերինին ցամաց

զրիթե մէկ մըսն չեռու խորիս նեռած էք, ու
մէն և կամ նաև կրնար տեսնուիլ եւ հարկ եղած
առեն. թնդանօժան զարնուիլ:

Հյամաք եղբօներն 32 հոգի են. ամեն ար
հրացաններով, ատրճանակներով, դաշտներով
եւ. մեծամծ դանակներով զինան: Ապոքենիներու
100 հօգւոյ չափ բազմութիւն մը ծավալերք
զմեղ գիմաւորեց: Երբ որ իրենց սննդէն ըլլայուն
կայ մեր զարմաներն յայտնեցինք եւ Դու-Արքին
որուն լիզուն քիչ մը հասկընալու սկսած ենք
ասոյ պատճեռն հարցուցինք, մեզի պատասխան
տռաւա թէ Աղքարց մեջ զնոքի հարկաւորութիւն
կայ: Իր խոսքն իրական համարեցանք եւ ծառ
բանիս առաջ տարինք:

ՀՅԵՂԱՎԵՏՆ զմեկ նեղ ձորի մէջ խոմեց պր
որ օձանել գարձաւածներ ուներ, և այնշաբ նեղ
էր որ մեծ դժուարութեամբ հաղիւ կրնային
յառաջ երթաւ: Կ'երեւար թե առ տեղու յառա-
քագոյն հերեւասի մը փոսն էր, երկու կողմէ
70—80 ոտնաչափ բարձր ժայռերը պատի պէ-
շիառակ գեանեն վեր կը բարձրանային, և տեղ
տեղ իրարու պյնչափ մօս էին որ պառան լցոն
հաղիւ ներս կրնար մանել: Աւրծապէս տեղն ո-
րոգայթ լորդու մէկհատիկ յարմար անդ մը
էր, ասոր համար անօր մէջ ոտք կոխելնուս պէ-
զէնքերնիս պատրաստ լունելու սկսամբ:

Տ վերայ այսու ամենայնի մեծ անհոգութիւն մ' զործ կրինք, որուն վրայ նաև հիմնյ քանի ո միտրո կու դաշ չեմ՝ կրնար բառական զարմանալ Զմեղ բարդութիւն վայրենեաց համայս թող տուա էինք, որով Ճամփուն բոլը երկոյնութիւնը բըր նած եւ մեր քովիրեն եւ առջևեն ապաս յա ռաջ կ'երթացին: Անհուաթեամբ մեր զբութեամ վրայ վասահացած էինք, մեր հրազդներուն զօ բութիւնը վայրենեաց համար զարհութիւնի կը հա մարենմը, եւ զիսաւորաբար կըսեցիներեն անկե սեանելինիս եւ իրենց մեղի ցուցոցած ըարկեա մաւթիւնը մեղի շոտ վասահութիւն հու տար: Ե առ եղաւ որ ն-Ը վայրենիներու թող տուին իրբեւ առաջնորդ մեր առջեւն երթալու եւ առ ցենիս ելած արդէւլքները վերցընելու: Խսկ մե ինորու բովին ամենաի կ'երթացինք եւ որոշ էթիք որ ամենեւնի իրարմէ չքամնութիւք: Վ այս նեաց դիմաւ որ բազմութիւնը աղեկ կարդաց, Հանդպարութեամբ մեր նուէ էն կու գար:

Տերը թեղեկու, Աւելիուն Հյուն անուանի մէ
և ես իմ բնիքի բներնուս աշ կովմէն Կերթապին
և ժայռ երուն զարմանափ գիտքը կը դիտելին
որոնփ կէս մը պատի որէս շխտակ կիցած կէու մա-
վերէն վար հախտած էին։ Փայտերան մջ բա-
ցուած ճեղքուած մը միք մասդրութիւնը գրաւե-
ասոր բերան ոյնչափ լոյն էր որ մարդ մը կընա-
անցնիլ Եւ 20 ուր հորիցնական ուղղութեա-
խորանի Կերթար, անկէ եռքը զեզ ի ձափի
դառնար։ Իր բարձրութիւնը ենթա 70 ոտնացու-
էր։ Ճեղքին մուտքէն քիչ մը հեռու տեսակ
կաղինի թիթեր բուսած էին, որնց վայ տու-
պուուներ կը կոփուեին։ Բազմանիրին չկրնուզ-
յազմել, 5—6 կաղին միտուցի իւ շուտ մը նա-
րեն եւս զարձաց, բայց ուեսայ որ Ենթերն եւ Շա-
յն ու իմ ետեւես եկած էին։ Կրենց աղաւելի-
որ եւս գտանան, խոսանալով իմ փրցուցած կո-
ղմներեւ իրենց ալ տու։ Հային թէ իմ աղա-
ւանքս ի գործ զնելու կը պատրաստաւէին, այս
որիսի աշադին ցնցում մը դիմոցի որ կարծեցի իւ
երկրին հիմները խախտեցան Եւ նօրէն իր
ասօնին անկերպարան վիճակը պիտօք դաւանաց։

Եթու որ ամէ մը խելքս զբան է կառ., զդացի
խղդուհիու վասնդի մէջ էմ. ամէն կողմէ թա-
ճրածնած մասն կը տիրեր, բայց յապոնի կը զդա-
որ հոգերն անզադար վար կը թափուեին և. զ-
ող ոչչ թաղերու կը սպառնացին. Այր որ կոփո-
ցի գետաբնն առքին տակ տեղի տուաւ, եւ հար-
մած աշխառութեամբ կարող է կայ հոսուառա-
տեղ մը գտնել. Եթու որ աս բանս յաջորդեցա-
քիչ մը ժամանեակ անշարժ կեցայ և. ուղեցի.
մանալ թէ ինչ ոպատճառ է եւ. թէ զանու

աեղու ուր է : Կոյն միջոցներ ականչը խորոշուհ ձայն
մ'եկա , և անկէ անմթշառքն եռքը քեզերսին
կէս խողուած ձայնը լսեցի որն որ բնձի կազա-
շէր ին երկնից սրբոյն համար իրեն օգնութեան
համար : Մեծ ձշամէ եւ աշխատութեամբ կա-
րող եղաց իրեն քովն համփլ . մարմայն կեռը
կակուդ հազի մեջ թալուած էր , եւ պարապ տեղ
իր գոյց գտնուած զալզուածէն ազատելու միգ
կընէր : Բոլոր զարութեամբ աշխատելով՝ մեր-
ջապէս զննքն ան վասնգաւոր դիրքէն ալատեցի :

Կարծ եցինք որ մեր ճամփուն երկու կողմից զըս-
նուող ժայռերը փլած եւ մեր ելքն ի մշտնշե-
նաւոր գոյցած են : Աջ աջ թափուած ըլլոյտ
խորհուրդն զմեկ յունահատութեամբ լիցուց ,
որուն երկայն առեն կարող չկրամնք յալլինել : Եզր
բերեր շուտով սմբակելով՝ բնձի ըստ թէ ի-
րեն հետ մեկունդ ելք մը մնառեմ , կը յաւառ
որ ըստ կրնակք զուրս ելլուու ձեղք մը գտնել-
լու յցոր տրատողի չելաւ . հային թէ դէպ ի մէկ
կողմը քանի մը քոյլ յառաջ զայնիք , բարակ
լուսոյ ճառագոյն մը նշմարեցի , որն որ բնձի
մսիթարութիւն ուռաւ : Թէ գէթ ողջ պակու-
թենէն չենք կրուուիր : Պէտք լսուածուն :

Եւրոպական եւրեական ԱՊՀ-ի առաջնահարցը՝
Քըսական է:

七、五日月

Առաջ քաղաքն անտարակցոյ մէջ չին եւ թէ նոր տշխարհին ամսնեն նշանաւոր քաղաքներէն մենք է: Միջնին հատակիսի և ացիում ըստած երկրին վրայ շինուած՝ Տիբեթին գետավ երկու մաս կը բաժնուի: Հեն Հառնին մէծ մասը գետին արևելքան կողմբ տասը բլրաներու վրայ էր, որնցմէ և միջը բուն քաղաքը կը կազմէն: Արեւմունան կողմը միայն երկու բլուրք կային պյոխին և անիկուլում գետին հարաւային կողմը, եւ Աադիքանուն անոր հիւսիսային կողմը: Հումին առաջին հիմնարկութեան վրայ սացդ աեցեկութիւն մը չօւնիք. զանազան չին աւանդութիւններ ու պատմութիւններ ասիկայ զանազան ցեղերու եւ անձանց կը նծոցին, սակայն անսնցմէ եւ ոչ մէկը բաւական ստուգութիւն ունի: Խոկզրան հաս զանազան ցեղեր կը ընակենին որոնք հետուցան նոր գաղթականութիւններուն բարինացն եւ պնդէս նաեւ քաղաքն ալ սկսաւ ընդուռձուկիլ: Ռումնալուս քաղաքը հռագրվով մը որոտեց, Ցարկունիոս Պրիսկոս տար աեցը պարիսոց մը շննելու սկսաւ, դորն որ եր յաջորդը Աերուստու Տուղթիոս լմինցուց որուն մէջ առաւ նաեւ: Վ իմբնացին, Գուիրինատիոն եւ Էսդուինիս բլրաները Աս պարիսոց մինչեւ Աւրելիանակը (Գ. գար Քրիստոնէոքը) մնացին. Արեւմունան ասար տեղ նոր պարիսուն մը շննել տառաւ եւ քանի մը նոր բլուրներ ար ներս տառաւ:

Ղարաբղան թողարկները Հռոմի մէջ շատ
մէծամեծ ու գուշակոր շնչքեր շնչել տուին. Եար-
կութիսա առաջին ան մէծագործ առուները (Քուտա-
հա) զլուխ հանեց. Տարիի մաս Վարդառաւ ան Շա-
րամազգոյ, Հերախ և Ըթենասոց պառաւ ան հա-
մար տաճառը մը շնչելու օկտա, որի որ իր Հիւ-
նարկութեան տաճն նոյն աեղի արիւնու մարդու-
զլուխ մը գանձեւելուն պատճառաւ, Կապիտոյիւնն
(Կիլիական) անուանուեցա. Հռոմի շնչութեան
տարին կառան կիւնոսրբինոս Քրիստոնէն 752 տա-
րի յառաջ կը զնէ, իսկ Ալբրան 754 տարի յա-
ռաջ և աս վերջինն առհասարակ ընդունն ած-
է: Գաղաքը Գորդիացիներէն ոյրիւէն եռպէ (365)
Կամիլլոսին ու Ենրակուտին ջանքով նորէն շն-
չուեցաւ, բայց առ շնչուածքը շատ ողղունք կը-
տներն առհասարակ կառէ կամ թրծուն աղքատէ-
պղոտի իորդիթներ էին: Ստկան հրապառութիւնը
կամաց կամաց նորէն հայակապ շնչերի կանգնե-
լու և գաղաքը շնչունելու ձեռք զարկին. աս-
ժամանակներ նաև Կապիտոյիւնն ունից պատու-
մը շրջապատեցաւ:

Արշակ որ Հռոմեական տէրութիւնը սուրբն
Խոսկայի, Ամէկիլայի, Կարքեցոնի, Ըստայի և
Յանաւատանի մէջ կը տարածուէր, եւ Նոյն եր-
կիրներէն գեղեցիկ արուեստակիրաներաց հարուստ
աւարներ ձեռք կը ձգէր, նցնչոփ ալ Հռոմ քո-
ղաքը զարդարելու եւ փառաւորցրելու փափառը
Կաւելուոց։ Մարկիզոս Ամէկիլայի յազմէողը Պա-
տուց եւ Քաջութեան տաճարը եւ թատր մը շի-
նել տուաւ։ Վուկուզը Պարակղաց յըլին (collis
horatiorum) վրայ գեղեցիկ պարտեզներ շինեց։
Մարիս Պատուց հրաշակերտ տաճար մը կանգ-
նեց որն որ Նոյն իսկ Արքունիքոս զարմացոց։
Շատ նշանաւոր էին նաև քաղցուի թատրը, Սամ-
արինոս Ցարասի անժիթէատրոնն եւ Փլամինի-
նեան կրկեսը։ Պատմէոս Վրէսի գաշտին վայ-
թատր մը, դուռ մը եւ մեծ սրահ մը շինել տու-
աւ, որուն մէջ կեսար սպաննուեցաւ։ Կահե Կեսար
փառաւոր զարդերով հրավարակ մը շինել տուաւ

Եղբ որ Աղոստան կայսեր ժամանակն Հռոմացիքաց յազմի պետութիւնն ունեն կալվա Խաղաղացիքիւն տիբեց, և Հռոմ բոլը աշխարհիքի հարստութիւնն ու դրաւար օրութիւնն սկսաւ վայելի, չէ թէ մայդն կատ ավարութիւնն աս սրբեց բական քաղաքը Հրուպարակական շինուածներու զարգացիւու մեծ փոյթ ըստ, ոչ նաև հարստացների ու զեցին հօյակազ շենքերու իրենց առունն անմահ թողով: Առ ժամանակս սկսաւ Յունական ճարտարագրութիւնն իւ ասիսկու ակերտութիւնն Հռոմ մոնել, որն որ թէ պէտի իրեղբան չափաւոր եւ վայելու էր, բայց կամաց զեղանակեան դարձաւ: Վեգոստոս կայսոն իրաւունք ունէր ըստիւ թէ աքարէ քաղաք մը գտայ բայց յաջորդաց մարդուէ քաղաք մը թագաւորի, Աղօստան ու Կղուգիոս զնորմ շատ

ընդարձակեցին, առ ժամանակու Հարիսպա թան-
գէռնը (Ամենաշք մեջնան) շինեց, Կերտնին ժա-
մանակը (Եօ Քրիստոսին ետքը) Արկիսին կողմէ
ուր քաղլմանին իսանուիներ կը գանձնէին, չը ե՞ս
մ'ելաւ՝ որն որ օդին սասարի տարօնինան պատ-
ճառաւ (Յուլիսի 19) սասարի տպանծունը՝ 6
որ շարունակ տեւեց եւ քաղքին 14 թաղկրէն
երեքը բոլորավին մոխիր գործաց իսկ 7 թաղե-
րու մէջ միայն քանի մը առն թողաց։ Նույ-
կայսերական պալատն ու Կերտնին առնեն առ կրո-
կին զիհ եղաւ։ Ամանը կը կարծեն թէ Կերտն
առ կրակը գիտմանը ձգեւ տուաւ, որպէս զի քա-
ղաքը նորէն առել վատառոր շինէ։ Կայսրը Ան-
տերոս եւ Զելեր Տարտարապետներուն ձեռքով
առ կրակէն ունիշտողէն ետքն ոսկեամ, արծա-
թով՝ պատուական քարերով զանազան չփա իսա-
լիրով, աւազաններով, կամնիքներով, պալտէդը-
ներով եւ այլն շոպլութեամբ զարդարուած պա-
լատա մը շինել տուաւ։ Կուեր քայլարն ալ նորէն
առաջինէն բոլորովին տարբեր կերպով մը շի-
նուելու մէսաւ։ Վոլոցները լայնան, բարձր աներ
շինելն արգելուեցան եւ քաղքին մէջ մէծամեծ

Հրապարակներ թուշ արտեցան : Ես կերպով
ձևոմ իր միխոյն մէջն աւելի գեղեցիկ ու փա-
ռաւոր դուրս ելու, վասն զի նոյն ժամանակն ա-
մենքն աւելի բոլոր աշխարհըին Հորսութիւնն
իր դոգը կը ժողվաւերի Սակայն աս կրակից շատ
քին միշտակարաններ ալ Կորսունցան . Աերութիւն
Տաղդիսի, Թանօն լուի եւ հուման Վայսիկիսով տա-
ճանաները մնիքիր գարձան եւ Յունատանէն բի-
րուած շատ սքանչելի արտեստակիրաններ առա-
կանեցան : Նոյն խոհ քաղաքին սոյն աս կրակէն
եսըը վատասկապ փոփախութիւն մը կրեց . յառա-
ջուան նեղ փողոցներն ու բարձր սններն ամս-
տուան տաքութիւնը մեղմացընելու շատ կազմէին,
եւ շատ հրամագործիններէ կը պահպանէին՝ ո-
րոնք ասկէ ետքն սկսան յաճախել :

Վա ժամանակէն ետքը կայսրները մեծամեծ ե,
հարուսա շենքի բոլ զիոռմ զարդ արեցին։ Տիտոս
փառաւոր խաղաղութեան տաճար մը, յազմէ աւ-
թեան կամար մը, անիմիթէ ասարոն մը, բաղնիք-
ներ եւ իրեն համար առն մը չենի, տուաւ։ Պո-

մատիանոս կայսրը զեղեցիկ ճաշառուն մը, Ցրպիք-
նոս շատ բավիրաներ, մէծ հրանգարակ մը իր հը-
չակաւոր սինովը, շքեղ որոհ եւ գրաւոն մը
շնել առօնն: Ասոր նման շներեր շնել ունեն
Ըստոնիսս, ոգուն քաղնիքներն ամենէն փառաւոր-
ներն են: Ազրիանոս Տիրեր զետին գոյ և զեխոսի
կամուրջը ձգել առօն և Կազիտորիոնին մէջ
անուանի Ամենական գորգացը Հիմեց: Առ ժա-
մանակուան շներերուն մէջ յիշատակի արքուներ
են Ազրիանոսի շիրիմի, (Հիմակուան Հրեշտակի
ըերզը), Աւրեղիանոս կոյսեր շնել առած Արե-
գական տաճարը, Դիտկից աթամանոսի բաղնիքներն ու
կոստանդիանոսի շերմուկները:

Ուարկոս Հ. թիվ զիտակունին մահառնեն Ետքը (180) Հառմի զբութիւնն ինչպատ սկսաւ, եւ արտաքին անդ այդ որ պատերազմներ ու ներքին խռավութիւններ թող շատին գողացքն պայծառութեան հարականութեանը ։ Պատասխան երր որ կայուններն իրենց բնակաբնիւնն ուրիշ աելքեր հաստատեցին քաղաքն սկսաւ կամաց կամաց իր առաջին գեղեցիկ կամ ինչնեն ինչնալ։ Խոզը իրեն վերօնին հարուածնեղաւ կաստանդնուպոլիսին շնուրմիւնն ուր կատարելի է ամենին կայսերական ամեն ի համար ի առաջին գեղեցիկ կամ ինչնեն ինչնալ։ Խոզը իրեն վերօնին հարուածնեղաւ կաստանդնուպոլիսին շնուրմիւնն ուր կատարելի է ամենին կայսերական ամեն ի համար ի առաջին գեղեցիկ կամ ինչնեն ինչնալ։ Խոզը իրեն վերօնին հարուածնեղաւ կաստանդնուպոլիսին գրիստութիւնն ընդունելով Հոռոմ նոր կերպարանու և նորակերպ որայծառութիւն մը ստացաւ. կայուն հոս զանազան եկեղեցեաց հոմք գնելով, բնակեալ Ա. Պետրոսի, Ա. Պատոսի, Կատերանու եկեղեցիներուն, սկիզբ ըստ եկեղեցական առաւետներուն, նկարչութեան, քանդակագործութեան, երազոց եւ երաժշտութեան ան պայծառութեանն որոց մէջ Հոռոմ այնպահ անուանի եղած է:

Արքայի կանոնու կայսերը վերօքին անդամ Հռոմ
Ընդարձակելին եղին իր քաղաքացեաց թիւ շ
300,000 Հր որոնց հետ իրենց բնակչութեան անհա-
մար գերիններն, առարտկանները, զօրքն եւ պյու-
ալ համարելով բաշխեաց թիւու 3—4
միլիոնի կը հասներ: Խոմուքս միջն շրջու գու-
շինել առած էր, բայց եղի ժամանակներն առ-
ենիւը շատ աւելցաւ: որոնցմ պլիսիու միջն 37
հատը կը միշտ: Եսու բազմաթիւ էին նաև: Հա-
մի համբաւելին որուր բատ մեծի մասն նեղ եւ-
եաւ էին եւ, իրենց անունները առաջարկեն եւ-
րիւի մորդիկներն եւ պյու կունուին: Մե-
ծաններու եւ պաշտօներու մեջ ընդարձակ հա-
պարակներ կը գանուեին: որոնցմ զատ զանազան
անդ ժողովրդ եւան ժայռուեյու ու զարաց կրթու-
թեան համար դաշտեր, քարայտակի վաճառու-
սացներ, և զանազան խաղերու համար որմափակ
կրկեսներ կային: Կայսերական պալատը ուղղութե-
նեան ըլքին վրայ շնուռած էր, որ էին նաև նե-
րանին հատիկնային եւ: Տիրերինուն աները: Եւ-
գործիննեան բլքին վրայ միթինապահ զարաց զա-
րանոցը կը գտնուեկը:

Քաղցին հանդորուութեան, փողոցներուուն մա-
քրութեան և այն հսկելու համար մասնաւոր
պաշտօնատէրներ առհմանուած էին. Ազգաստո-
կայրին ան մարդաշասա քաղցին ուստիմին հսկա-
յու. Համար մասնաւոր անձինք սոհմանած էր.
Եղյանդէս քաղցրը կրակէն և գողերէն պահպա-
նելու համար 7 դունկ զօրք օրոշուած էին որոնց
ամէն մէկն երկու թաղի հսկողաւթիւն կըներ :
Հուստի կառավարութիւնը ժողովրդ և ան կըթու-

թեան հոգ չեր տռներ, առ պատճառաւ քաղիբն
մեջ հրապարակածուն կրիմութեան տեղեր չեին
դանուեր, բայց առանձնական դպրոցներ լոնեար,
թշլ տրուած էր: Կայսերէս աղքատաց որբոց եւ
հրանգաց համար մասնաւոր տեղեր չկային. միայն
կայսերաց կազմունէ երբեմ աղքատաց ցորեան եւ
ստակ, եաբի ժամանակները նաև կարգաւորեալ
կերպով ձեր ու միս կը բաժնուեին:

Կայսերաց Հռոմ Կոստիլը գոտքի լէն ետքն, թէ
պէս վերն ըսինք, քաղաքն իր փառաւորութիւնը
կորսոցընկէլու ակսու, քրիստոնէութեան հիմե-
նուութեան հետ ունեցած կորիը, բարբարուաց
ուշաւագները, Հռոմայեցւոց պետութեան կյանք-
ն անկէ հետեւած շիմիութիւնները, Հռոմին
անշքանալուն գլխաւոր պատճառներն եղան: Ե-
րաբիկոս Պատմաց թագաւորն 410ին Հռոմի ափեր-
ւով իր զօրքը վեց օր չարսնակ քաղաքը կո-
ղապահցին եւ ապականեցին, շատ մեծ կործա-
նեցին տաճաբները կրակի տուին. միայն քրիստո-
նէց եւ քրիստոնէական կրօնին վերաբերեալ
բաներու ինսյեցին: Եւ ու Ա. Քայնուպարիուն
Վասիլյուն սպառնացած չարիցներէն քաղաքն ա-
ղատեց. իր աղաւանքումը նաև Գիտերկոս Վան-
տաբներու թագաւորը խոսք տուաւ որ ներս մըր-
նէլն ետքն աներուն ամենն իւ վեստ չդներ, բայց
իր զօրքը 40 օր քաղաքը կողովուցին (455, Յա-
նիսի 10) և միշ օր Գոմի աջիք չէին յափշտա-
կած իրենց ձեռքն անցուն եւ Ափրիկէ տարած-
չան: Ասկէ հորը Հռոմ Հերուլներու Աղաւոր
զրտողներն ձեռքն անցաւ, որմէ ետք արեւե-
լիան Գոմի աջ թեու որիկոս թագաւորը քաղաքին
տիրեց: Ասոր մահաւանէ ետքն Յուստինիանու
թօւնաց (արեւելան Հռոմայեցւոց) կայսրն իր ա-
նուանի Բելլիստրիոս զօրապետն Խոախիս իրկեց-
որն որ եկաւ քաղաքը Գոմի աջ Տօսիկալ թագաւո-
րին ձեռքէն առաւ. աս թագաւորը 546ին Գոմի-
անմերի 10ին եւ 17ին մէքի գիշերը Հռոմի ափ-
քած եւ իր զօրք ձեռքը մասնած եր, ժողո-
վուրդն ան ասաբնանի ինեցնութեան հատու որ
նցն իսկ Տէրակուտին անգամները պատառառուն
զդեստաներով Գոմիացիներէն հաց կը մուրային:
Տօսիկալ քաղաքին պարփապը բոլորովին կործանել
տուաւ, եւ կուզէր բոլը քաղաքն ալ կործանել-
րաց բերիսաբիսն եւ Ա. Քեննեաթիկոսին միշ-
նորդութիւնն աս բանս արգելցին. միայն թէ
բոլը բնակիչքը գորգ հանել տուաւ, եւ անկէ
ետքը քաղաքը կատարեալ անապատ գործաւ:
Բերիսաբիոսին Հռոմ առնելէն ետք քաղաքը
Յունաց կայսրներուն ստացուածն ետքաւ:

Վանեղը, թե եաւ, ժամանակներն սկսան քահանցապետութիւն է ու ոմի խնամակալութիւն ընելու գոմիկոյ բորբոքվելու կործանմանէ պահպանել, և նոր շինուածներով հետզետէ զարդ արել։ Անգորարտացւոց զօրանալու ժամանակները զրիմեէ միայն Քահանապետաք եղան զւսոմ անոնց դեմ պաշտպանող եւ քաղքին ներքին կարգաւորութեան վկայ հսկող, այնպէս որ նցյալ միջացին իրենք Հռոմայ իրեւու բացարձակ տէրն եւ իշխանը Կերեւալին։ Թրանիկաց Պիպինոս եւ Արրուս մէն թագաւորները Հռոմայ վրայ Քահանապետաց իշխանութիւնը հաստաքեալ հաստատեցին, զորն որ մինչեւ Վենայ կը լորեն։ Միջն դարու մէջ կողմանական ու ուստանական կայսերաց ձևուքեն Հռոման շատ նեղութիւն կրեց։

Վեհապատճենական գրաւմասնութեան ընթացք

	1837	20498ՄՐԴՆԻՒՆ	17 (5)	19 (7)	20 (8)	21 (9)	22 (10)	23 (11)	
Անձերուած 100 հազարն . ի թ . արք . ֆիզր .	87	87	87½	87½	87½	87½	87½	87½	Տ ամբողջ սկզբան - եռուց
Ս. կուտայք 100 ընթացքի ֆիզր .	" "	105½	105½	105½	105½	105½	105½	105½	" "
Լինուած 300 դրամն . միա .	" "	104	104	104½	104½	104½	104½	104½	" "
Համար 1 թանձն սթերլինգ .	" "	10.13	10.13	10.15	10.15	10.15	10.15	10.15	" "
Համարուէ 100 մարդ պրեմիու .	" "	77	77	77½	77½	77½	77½	77½	Տ ամբողջ սկզբան - եռուց
Մարտին 300 ֆրանք .	" "	122½	122½	123	123	123	123	123	" "
Իրման 300 առաջրիան միլիոն .	" "	103½	103½	103½	103½	103½	103½	103½	" "
Արքի 300 ֆրանք .	" "	122½	122½	123½	123½	123½	123½	123½	" "
Ֆրանք Փարք ու Արքուն 120 ֆր .	" "	109½	109½	105	105	105	105	105	" "
Կ-դրամ , Համար . արք . ֆիզր .	փարու	—	—	—	—	—	472	31 զ.	" "
Պարբեր .	" "	265	265	265½	266	266	266	266	Տ ամբողջ սկզբան - եռուց
Հերաց .	Խիզու	—	8	N½	8½	8½	8½	8½	(Aggio) (Վրաբեր .
					6	6	6½	6½	